

Կամեցաւ կրել նա վասրն մեր,  
Եւ վասրն մեր ետ ըզկեանս .  
Եւ ոչ առ մեր սոսկ յանցանաց ,  
Այլ առ բնաւից էառ ցաւս :  
Արդ կատարումն եհաս գործոյն .  
Բարձումն եղև խիստ պարտեաց .  
Մինչդեռ անձին պահեաց Քրիստոս  
Ըզմեզս համայն մահացուաց :  
Ո՞վ հնարք դեղոյ վասն յանցուածոց ,  
Եւ փըրկութիւն դերազանց .  
Արդ հանապաղ դրախտին վերնոյ  
Ամենեցուն զրունք են բաց :  
Յորժամ վախճան եհաս գործոյն ,  
Զթիսուս կոշեաց Տէր առ իւր .  
Եւ յարութեամբըն Քրիստոսի՝  
Այլ ևս առնել ինչ չըգոյր :  
Քրիստոս փառօք յաղթանակաւ  
Ել մինչ յերկին վերամբարձ .  
Անդ ինքն իշխան և կեցուցիչ  
Ցանկոյ իւրոց սիրելեաց :

Ապա թողեալ զիւր ժողովուրդ ,  
Յըղել առ նա խոստումն ետ  
Զիւր սուրբ Հոգին 'ի մըլսիթար ,  
Եւ իւր կենաց կարապետ :  
Ինքնին իսկ նոյն Հոգին այն սուրբ  
Եւս և այսօր ընդ մեզ դոյ .  
Ուսուցանել մեզ կայ պատրաստ  
Զուղին հորդեալ յԱստուծոյ :

Այս է ահա դիպուածն այն հին :  
Ամփոփես զայն 'ի սիրտ քոյ .  
Իցեն ինչ հրաշըըն փըրկութեան  
Մեղաւորին հնար դեղոյ :  
Ընդունիցիս զայն իբր ըստոյգ .  
Քոյով սըրտիւդ հաւատան .  
Քեզ իսկ ինքնին պատմեցի զայն  
Եւ յանցողաց առ բնաւ դաս :  
Ե՛կ ընկալին ըզփըրկութիւն  
Զոր Յիսուսին սէր բաշխեաց .  
Թէ հաւատաս , ըստացիր զայն ,  
Յայնմամ հասցես դու կենաց :  
Զի թէ միայն քարոզն այն սոսկ  
Ած քեզ զանդոյր հաշտութեան ,  
Ըզին դիպուածըն պատմեսիր  
Ամենեցուն որ ցանկան :

Քե յայտ տեսցեն ամենեքին  
Թէ Յիսուսիւ փըրկեցար .  
Եւ աստացես դու համայնից .  
Քրիստոս քոյ վասն եկն յաշխարհ :

Վաղ իսկ և փոյթ տեսցուք ըդնա ,  
Բզնա տեսցուք անդ յերկին ,  
Եւ երգեսցուք ըզհինն այն վէպ  
Որ ըզսիրոց Յիսուսին :


Թարդմ. Հ. Սամուել, Կեսպրես :

## ՄՈՎՍԵՍ

### ՄԻՔԵԼԱՆՃԵԼՈՅԻ

1505 տարւոյն սկիզբները Միքելան  
ճելոյ Պունարողդի հազիւ 29 տարեկան  
էր . բայց արդէն գերահոչակ համբաւ  
ստացեր էր իր Տիրամայր Գրուրեան  
և Դաշիր արձանին համար , որ հսկա-  
յած կ'երեսայ 'ի Փորենտիա , իշխա-  
նաց պալատին առջև : Այն ժամանակ  
երկու տարիէ 'ի վեր քահանայապետա-  
կան գահին վրայ կը բազմէր Յուլիա-  
նոս Տէլլա Ռովիերէ , որ առաջ Ս. Գե-  
տրոսի կապանաց եկեղեցւոյն ծիրանաւ-  
որն էր , և յետոյ Յուլիոս Բ պապ ա-  
նուանեցաւ , և որ ինչպէս ուրիշ բանե-  
րուն նոյնպէս նաև փափաքող էր գեղա-  
րուեստից պայծառութեամբ իր քահա-  
նայապետութիւնը հոչակելու : Յուլիա-  
նոս Սան կալլոյ , անուանի ճարտարա-  
պետը , պապին աչքն ու սիրտը Պուռ-  
նարողդեայ նորափայլ մեծութեանն վը-  
րայ զարձուց . և պապն ալ բնաւ չդան-  
դաղեցաւ զինքը կանչելու և 'ի չոռվմ  
քովը պահելու , ուր Միքելանճելոյ դա-  
տարկ ժամանակ կ'անցընէր , մինչդեռ  
Յուլիոս Բ մոքէն կ'որոճար թէ ինչպի-  
սի զործ յանձնէ այն մեծ արուեստա-  
ւորին : Վերջապէս որոշեց յանձնել ի-  
րեն հսկայագործ շիրմի մը գծագիրը ,  
զոր միտք ունէր իրեն համար կան-  
գնելու :





Մինչև այսօր կ'երեւայթուլիս ԲԻ հոյա կապ շիրիմն յեկեղեցին կապանաց Ա. Պետրոսի, բայց ոչ այն՝ զոր Պուռնարոդդի գծագրած էր նոյն պապին կենդանութեան ատեն, այլ այն՝ զոր քառասուն տարի վերջը կրցաւ կատարել, ցաւագին արկածներու շրջանէ մը ետե, զոր իր ժամանակակիցքն դամբանի ողբերգութիւն կոչեցին, և կրնար ըսուիլ՝ ողբերգութիւն կենաց Միքելանձելցի:

Յուլիս միտքը դրեր էր որ ձեռք զարնէ նորոգելու Հռովմայ Ա. Պետրոս եկեղեցին, Միքելանձելցի գծագրած տապանը մէջը զետեղելու համար. Միքելանձելց սկսաւ մեծ եռանդով աշխատիլ և Յուլիսի կենդանութեան ատեն և մահուրնէն վերջը՝ այս գործոյս համար սահմանեալ չորս ամբողջ և ութիւն թերակատար արձաններ հասուց: Այն տապանին գծագիրն այլևայլ ոճով ստորագրեցին Քունափի, Պուռնարոդդեայ վարուց պատմիչն, և Գէորգ Վազարի. բայց բուն գծագիրն՝ նոյն իսկ հեղինակին զրչաւը շինուածն էր: Բայց ինչպէս ըսինք, ժամանակին ձախորդութեան, նախանձու, մարդկային չարութեան, զրպարտութեան պատճառաւ՝ պէտք եղաւ որ Միքելանձելց մէկդի թողունոյն գործը, քառասուն տարի վերջը նորէն անոր ձեռք զարնելու համար, երբ շերիմը կանգնեցաւ, ոչ թէ Հռովմայ Ա. Պետրոսի մայր եկեղեցւոյն մէջ, այլ յեկեղեցին կապանաց Ա. Պետրոսի:

Մովսէս բուն զիմաւոր արձանն էր զոր Պուռնարոդդի սահմանած էր նոյն գերեզմանը զարդարելու համար, և որ միայն բաւական է Յուլիս ԲԻ շիրմին պատիւ ընելու, ինչպէս ըսաւ Մանդուայի ծիրանաւորը՝ երբ Պօղոս ԳԻ ընկերեց անուանի վարժապետին տունն, զինքն այն գերեզմանը շինելէ ետ կեցընելու համար:

Զկայ արդի գործ մը, ինչպէս կը դրէ Վազարի, որ կարենայ հասնիլ այս արձանիս գեղեցկութեանը. նոյնը կրնանք ըսել նաև հիներուն համար ալ: Մովսէս, ամենածանր կերպով մը նստած, մէկ բազուկը դրած է տախտակներուն

վրայ՝ զորոնք մէկ ձեռքովը կը բռնէ, և միւսովն ալ բռնած է մօրուքը, որ մարմարիոնին վրայ երկայնաձե ձգուած և այնպէս մը փորուած է, որ թելերը, որոնք քանդակագործութեան գծուարագոյն մասն են, ամենանուրբ կերպով զատուած են, և այնպէս փափուկ և արձակ են՝ որ անկարելի կ'երևայ թէ երկաթը վրձնոյ փոխուած չ'ըլլայ. ասկէ զատ, դէմքին վրայ այնպիսի զեղեցկութիւն մը կայ, որ երբ նայիս, կարծեա թէ փափաք կ'ունենաս իր քողն ուղելու որով երեսը ծածկես. այնչափ փայլուն ու լուաւոր կ'երևայ նայողին, և այնպէս լաւ դրոշմուած է մարմարիոնին վրայ այն աստուածեղէն հոգին՝ զոր Աստուած անոր ամենասուրբ դէմքին վրայ ծաւալած էր. նոյնպէս նաև զգեստը ծակ ծակ փորուած և ծայրերը գեղեցիկ ծակքերով վերջացած են, զղոտքազուները և ոսկրոտ ձեռքերը այն աստիճանի կատարելութեան ու զեղեցկութեան հասած են, և սրունքն ու ծընկերը և ոտքերը՝ հանդերձ կօշիկներով այնպէս վայելուչ ձե մը առած են, և բովանդակ գործն այնպէս կատարեալ շինուած է, որ Մովսէս (բուն Գէորգ Վազարիի խօսքերն են) կրնայ քանդամեն ատեն հիմա Աստուծոյ բարեկամկոչւիլ, որովհետեւ ուղեց Աստուած Միքելանձելցի ձեռքով ուրիշներէն առաջ մէկ տեղ ժողվել և պատրաստել անոր մարմինը՝ յարութիւն տալու համար:

Այն մերկ ըմբշական բազուկներն, և ձեռաց ջիղերն ու երակները բաւական են ցուցընելու թէ Միքելանձելցի ինչպիսի ջանիւք մշակած է անդամազըննութեան արուեստն: Դէմքին զիծերն ու զլիսոյն շրջանն այնպիսի զարմանալի ձեռվ են՝ որ նայողին վրայ անբացարելի տպաւորութիւն մը կ'ընեն: Քիչ մը նեղ է ճակատը, շատ մը ուռուցիկ կնծիոներով. այտերուն ոսկրներն դուրս ինկած են, որով երեսին վարի մասն աւելի կը լայննայ. գոգաւոր աչքերուն վրայ ցըցուած ճակատին կամարքը կը բարձրանան. քիթն՝ որ աւելի կարծ է,

դուրս ցըցուած է, նոյնպէս նաև բերանն նեղ է աւելի: Մօրոքն՝ այտերէն, շրթունքներէն ու կզակէն վար մինչև կուրծքը կ'իջնայ: Գլուխը մեղմով մը դէպ 'ի մէկ կողմ զարձուցած է, իբր ժողովուրդը դիտելու և ահեղու սպառնալից նայուածքով զինքը սանձելու կերպի մէջ. կ'երեայ որ քիչ մը վերջը՝ փայլակի, որոտման աւ մրրիկի պէս իսրայէլեան անսաստ ժողովրդեան վրայ պիտի թափէ իր բարկութիւնը: Միով բանիւ, իրաւամբք Մովսէսն՝ Փլորենտեան մեծ վարժապետին զլուխ գործոցն համարուած է:

Միքելանձելոյ Պուռնարողդի մեծքան դակագործ, նկարիչ և ճարտարապետ, և որ քան զամեն բան վեր է, առաքինի քաղաքացի մը եղաւ, և ոչ միայն խաղաղութեան արուեստով, այլ և պատերազմի ժամանակ՝ իր քաջութեամբն օգնեց հայրեննեաց: Իր չքեչ ձեռագործներն այնշափ հրոշակ հանած են աշխարհիս ամեն դին, որ չկայ ճանապարհորդ մը որ չփափաքի ու չբնտոէ անոր ձեռաց արդիւնքներն տեսնել և անոնց գեղեցկութեամբն զմայլիլ: Միքելանձելոյ Պուռնարողդի իրաւամբ իտալիոյ չքեղագոյն փառքերէն մէկն է:

Հարամանին: Քիչ մնաց մեզի հոն տեղը ձախորդ խաղ մը կը խաղար: Չըլլայ որ, տէրս, քու բժշկականութեամբդ անոր համբաւը վտանգի մէջ դրած ըլլաս:

— Իրաւցընէ, ըսաւ որսորդը, այդ Քաղէնի սուլզանը ովկ էր:

— Եեր զինարբու մը կիսով չափ մեռեալ, պատասխանեց տոքդորը, որուն կորուստը շատ զգալի պիտոր չըլլայ: Սակայն այս բանիս բարոյականը այս է, որ փառքը անցաւոր է, և անոնց շատ կապուելու չէ:

— Շատ դէշ, պատասխանեց ձոյ. ատիկայ ինծի շատ ախորժելի էր: Երկըրագութիւն ընդունիլ. ըստ քմաց երկնային ըլլալ: Բայց ինչ կ'ուղես. լուսինը երեան ելաւ, կարմիր և բոլորովին կարմիր, որ բարկացած ըլլալուն նշան էր:

Այս և ասոր նման խօսակցութեանց ժամանակ, որոնցմով ձոյ գիշերային աստղին վրայ բոլորովին նոր եղանակու իր գիտողութիւնները ըրաւ, երկինքը հիւսիսային դին թանձր ամպերով կը դիզուէր, չարագոյժ ու թանձր ամպեր. բաւական սաստիկ քամի մը, գետնէն երեք հարիւր ուաք բարձրութեամբ ամբարած, զվիկտորիան դէպ 'ի հիւսիս-հիւսիս-արևելք կը մղէր. իր վրայէն կապտագոյն կամարը պարզ ու ջինջ էր, սակայն ծանրութիւն մը կ'աղգէր:

Ճանապարհորդք իրիկուան ժամը ութին երկայնութեան 32°, 44'. կը զըտնուէին, և լայնութեան 4°, 17'. մըթնուրածի հոսանքները, մօտալուտ փոխորկի մը ազգեցութեամբ, առ ժամ երեսունէն մինչև երեսունուհինդ մղոն երագութեամբ կը քշէին զիրենք: Իրենց ոտից ներքեւ Մֆուգոյի անհարժեարգասաւոր դաշտերը արագաբար կը սահէին: Տեսարանը հիանալի էր, ուստի և ճանապարհորդք հիացմամբ դիտեցին զայն:

— Բուն լուսնի աշխարհին մէջ ենք, ըսաւ տոքդոր միէրկըսն, վասն զի այդ անունը հնուցմէն առած ըլլալով ցայսօր պահած է. անշուշտ անոր համար

## ՀԻՆԳ ՇԱԲԱԹ ՕԴԱՊԱՐԿԻ ՄԷջ

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ ԵՐԻՑ ԱՆԳԼԻԱՑԻՈՑ  
ՅԱԳՐԻԿ

(Տես Երես 345)

ԳԼՈՒԽ ԺԶ.

Փորորկի եշանեներ. — Լուսեին երկիրը. — Ափրիկեան երկրին ապագային. — Վերջին ժամուն մերենեայն. — Արևմտին ատևն երկրին տեսարանը. — Տնկարանուրիւն և կենդանարանուրիւն. — Փորորիկը. — Իրակ գօտին. — Աստղագարդ երկինքը:

— Ահաւասիկ ինչ ըսել է, ըսաւ ձոյ, լուսնի որդիք ձևանալ առանց անոր